

Հ. ՔԵՐՈԲԻ ՎԼԴ. ԶՐԱՔԵՆԱՆ

Ընդհանուր Արռաջակալ Մխիթարեան Մխիթարանութեան

(1877-1970)

ՀԱՆԳԻՄ ՀՈԳԻՈՅ

Հ. ՔԵՐՈԲԻ Վ. ԶՐԱՔԵՍԻ

ԱԹՈՌԱԿԱԼ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Փետրուար 19ի ժամը 2ին, արշալոյսէն առաջ, իր մահկանացուն կը կնքէր Հ. Քերոբի Վրբ. Զրաքեան, Միաբանութեանս վաստակաւոր եւ ծերունազարդ Աթոռակալ վարդապետը՝ իր 93 տարիներու ծանրութեան տակ կը առաջանց յայտնի հիւանդութեան մը զոհ եղած ըլլալու։ Վախճանացաւ Լիտոյի հասարակաց հիւանդանոցին մէջ, ուր ենթարկուած էր աչքի գործողութեան։

«Երանի որոց ի Տէր ննջեցին» կ'ըսէր ինքը, եւ այսօր մենք նոյնը կը կրկնենք իրեն համար, ամփոփելով իր անշնչացած մարժինը՝ Ս. Ղազարի գերեզմանատան մէջ։

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԵԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ

Նախ տանք կենսագրութեան նախնական դիձերը քանի մը առզով։ Ծնած էր Կ. Պոլիս, 8 նոյեմբեր 1877ին։ Նախկին անունն էր Յակով, զոր սքեմառութեան օրը փոխած է Քերոբի։ Վահկ մտած է 3 Հոկտ. 1889ին։ Նորմնածայրութինը կամ սքեմառութեան եղած է 26 նոյեմբեր 1893ին։ Ուխտագրութեամբ անդամակցած է Միաբանութեան 1 Դեկտ. 1895ին։ Քահանայական ձեռնագրութինը առած է Արհի Գերագ. Իշխանութիւն Արքեպիսկոպոս Կիւրեղեան Արքահօր ձեռքէն՝ 17 Յունուար 1899ին։ Վարդապետական գաւազանն առած է 8 Հոկտ. 1911ին։ Քահանայութեան 50ամեակը տօնած է 17 Յունուար 1949ին։

Ան կը մեկնի մեղմէ՝ լուսաւոր յիշատակ մը թողարկ Դաստիարակի, Քահանայի եւ Միիթարեանի մը տիպար անձի։ Այս երեք յատկանշականները՝ այնքան սերտութիւն միացած են իր մէջ, որ գոււար է նոյնիակ անջատել զանոնք։

Սերունդներ անցած են իր ձեռքէն 1899ին սկսեալ մէնչեւ 1946, երբ գրեթէ առանց լողացատումի Հ. Քերոբի Զրաքեան նուիրուեցաւ կրթական ասպարէզին, իր շատ երիտասարդ հասակէն, տալով օդակար արդինքներ՝ վանքի աշակերտութեան մէջ։

Հ. Քերոբի Վ. Զրաքեան՝ իր գործունէութեան ասպարէզին վրայ ունեցաւ զիանարարակչութիւն կրթական եւ զրական ուղղութիւն։ 1899ին ան արգէն նշանակուած է փոխտեսուչ Նորմնածայրանի կրթական բաժնին մէջ։ Իր անդրանիկ աշակերտուները կը յիշեն թէ ի՞նչ ազնըւական կերպով եւ ի՞նչ հրեշտակային փափկութեամբ կը մօտենար հոգիներու, կերտելու անոնց մէջ կրօնքի եւ զիտութեան նուիրուած ապագայ Միիթարեանները, թէ ի՞նչքան զուրդուրանք ունէր անոնց հոգեկան զարդացումին, բաշխելով իր հոգիի եւ մտքի ձիրքերէն սերմեր որրութեան եւ զիտութեան, որպէսզի անին ու զարգանան Միիթարեան գաղափարականին եւ Մեծն Միիթարի լուսաշող հետքերուն վրայ։

1907ին այլեւս փորձ գաստիարակ է, ոգնականի պաշտօնէն անցած տեսուչի

պատասխանատուութեան՝ զոր կը կատա-
րէ անձնութերութեամբ մինչեւ 1911 տա-
րին Նորընծայարանի բաժնին մէջ, որմէ
ետք՝ կը գտնենք զինքը անցած իր աշա-
կերտներով Վարժարանի բաժինը, մինչեւ
1916, երբ միջազգային առաջին պատե-
րազմին ժամանակ՝ Հարկ կ'ըլլայ փոխա-
դրութիւ Հռոմ, մօտին հետեւելու համար
իր սահերուն համալսարանական ընթաց-
քին:

Պատերազմի դժուար տարիներ էին. բացի վանքի աշակերտութենէն՝ իրեն խնամքին յանձնուեցան յետոյ Մուրաստ-Ռափայէլեան վարժարանի սանելը, որոնք փոխագրուած էին Վալլէ տի Փոմփչյո: Յաջորդ տարին, կարճ ըջանի մը համար, Միարանութեան զեկը ձեռք առնելու կը կանչուի Աթոռակալի պաշտօնող, որ կը տեւէ մինչեւ 1921: 1921էն ետք, երբ նոր ընտրութիւններով Աթոռակալ կը նը-շանակուի Հ. Ցովէաննս Վ. Թողոսիսեան, ինքը վերստին կ'անցնի զաստիարակու-թեան վափուկ գործին: Եւ այս անգամ, զբիթէ անընդհատ կերպով, մինչեւ 1927, միաժամանակ կատարելով Միարանու-թեան լնդհ. Առաջիկայի պայտօն:

Աւելցնենք նաևս որ 1920-1921 վարած է «Բաղմալիկա»ի խմբագրութիւնը և 1923ի Ապրիլին ետք՝ իրեն կը յանձնուի Միաբանութեանն ընդհ. Սատակարակի պաշտօնը՝ փոխանակելով Հ. Աթմանաս Տիրոյժեանը, որ կը մեկնէր Պուտարեցակառագիւթեանը:

1927-1930, ժամանակ մը կը դաղրի իր դստելիքակի գործունէութիւնը, մեծապէս զբաղած լլլլով վանքի մատակարարական գործերով: 1928ին յաճախ գացած է Փարփակ Սերի Մուռատեան վարժարանի շնչքին զնումի խնդիրներով: Երբ 1929ին տեղի կ'ունենայ Միաբանութեան բնույթ: Ժողովը, ինքը վերստին կ'ընտրուի ընդհանուր Առաջիկայ Վարչական ժողովին: 1930-1932 նորէն կը ստանձնէ վանքի աշակերտներուն դաստիարակութեան հոգը: 1932ի Յունիի կէսին կ'անցնէ Մ.-Թ. Գարեգին Առաջիկայ Վարչական մասնակիութիւնը:

զովին՝ մինչեւ 1935ի լնդհ. ժողովը, որ
կը գումարուի այդ տարբուան ամառը:

Յւստ 1935ի տարբոյն լնդհ. ժողովին, Հ. Քերոբիկ Վ. Զքաքեան կը մնայ հաստատուած Մ.-Ռ. վարդարանի տեսչութեան պաշտօնին վրայ: Իր օրով է որ այս վարդարանի հիմնարկութեան հարիւրամեայ յորեւեանը կը տօնուի մեծ հանդիսաւորութեամբ, որուն կը մատնակցին Եւրոպայի հայ գաղտնաթերեխն զատ, արեւելքին և կած ազգայիններ: յիշատակելի է մանաւանդ Գուրգէն Ալէմշահի երգչափուտմբին տուած փայլը այլ հանդիսաւորութիւններուն, որոնց ներկայ էին պետական, քաղաքական եւ եկեղեցական բարձրագոյն անձնաւորութիւններ:

1936ѣ «Բազմավէսպի»ի բացառիկ թիւը,
հրատարակուած այդ առիթով, կու տայ
ճոխ նկարագրութիւնը բոլոր այդ Յորե-
լինական տօնախմբութիւններուն:

Միաբանութիւնը 1936ին ծրագրած էր
Աղեքսանդրիոյ մէջ, ուր ազգային հոծ
գտնութ մունէինք այն ատեն, բանալ
նախակրթաբան մը և մէջնակարգ վար-
ժարան մը: Այդ գործին հիմնարկութեան
յարմարագոյն անձն էր գործունեալ Հ.
Քերոբիկ Վրդ: Զբացեան: Շնորհիւ իր
տոկուն կամքին եւ անձնութիւննեան,
մանաւանդ իր փորձառութեան՝ ծրագիրը
դարձաւ իրականութիւն, ոչ անշուշտ ա-
ռանց գժւարութիւններու՝ որոնք այլա-
զան էին եւ զոր գիտցաւ յաղթել եւ ա-
պահովցնել Միաբանութեան համար կըր-
թական նոր ասպարէց մը: Հիմնարկու-
թեան առաջին տարիները տաժանագին ե-
ղան Աղեքսանդրիոյ թագերէն մէկուն մէջ:
Բայց քանի մը տարի ետք՝ քաղաքին Շիւց
արուարձաննեն մէջ, սեփական չինքի մը
զնումով, գեղեցիկ դարաստով եւ չոր-
հալի միջավայրի մը մէջ զետեղուած՝
վարժարանը դարձաւ համակրելի կերպոն
մը ազգային գաղութին:

բազմութենէն : Սակայն այդ տարին Միաբանութենէնը վենետիկի մէջ կը գումարէր իր լնդհ . Ժողովը, որուն ներկայ էր ինքն ալ : Եւ այդ լնդհ . Ժողովին մէջ կ'ըստորուէր Միաբանութենան լնդհ . Աթոռակալ : Այս բարձրագոյն պաշտօնին վրայ մնաց միշտ մինչեւ մահը, յաջորդական ընդհանուր ժողովներու մէջ չառունակարար վերընտրուելով :


Ազեքսանդրիոյ վարժարանը, սակայն, զեւ իր խնամքին պէտք ունէր : Հարկ եղած հետեւարար որ զեռ տարի մըն ալ երթար հոն, լրման հասցնելու համար զործերը եւ կատարելու յանձնումները յաջորդող տեսչական մարմնին :

* * *

Կևանքը զոր ապրեցաւ ան, նուիրուած էր Միաբանութենան, եկեղեցւոյ եւ Ազգին զուակներուն . զործեց առանց խնայելու իր առողջութենան եւ հանգիստին, զործեց ինչպէս առաքեալ մը, սրբակրօն եւ սըրբակեաց Աստուծոյ քահանայ մը, կատարելութենան ձկուաւոյլ մը, յայտնուած, նորոգուած մէշտ իր վերելքին մէջ : Կահոնուաւոր եւ ճշապահ էր իր զործունէութենան բոլոր մարզերուն մէջ, համբերատու՝ նեղութենան մէջ, ժպկառ ու քաղցրութիւն խանոնդ ցաւերու մէջ, եւ միանգամայն, ուր հարկ էր, պահանջուած խըստութեամբ մը, որ նկարագրի գիծ մը կը յայտնաբերէր իր մէջ : Աշակերտը, բարեկամը տեսան ու ճանչցան իր շրթներուն վրայ քաղցր խօսքին հետ, վճառական մարդու տիպարն ալ, իր զործելու եղանակին մէջ կը յայտնուէր ուղիղ, մաքուր եւ լրստականս, առանց տատամասութենան, առանց վարանումի :

Գաստիւրակը Հ. Քերոբէ Վ. Զբարեանի մէջ առանձին ուսումնասիրութենան մը նիւթ կրնայ ըլլալ :

Հսամարակաց զլացողութենան մը տապաւորութիւն է իր բոլոր առներուն մէջ՝ այն նուրբ հաղումը, որով կը մօտենար ան իր խնամքին յանձնուած հոգիներուն . առնոնք կը զգային կարծէք թէ տատուածային սէրէն կաթիլ մը կը ցողէր



Հ. Քերոբէ Վ. Զ. իր գրասեղանին առջև :

անոնց մէջ՝ զուրգուրոս եւ չերմ հայրականութեամբ : Իր հոգիին բաժակն էր, պիտի ըսէինք, որ կը յորդէր աշակերտներու հոգիին մէջ : Իր սուրբ նըպատակն էր, լըմ'յ Ս. Ղաղարի մէջ եւ ըլլայ՝ գուրսը, կերտել հոգիներ եւ սըրտեր, գժուարին եւ փափուկ առաքելութիւն մը՝ որ խօսքին ոյժին վրայ կառուցուելի աւելի՝ բարի օրինակի, աչքերու, ձայնի եւ չեշտի բարութենան եւ քաղցրութենան վրայ հիմնուած էր, եւ կամ առինքնող գութի մը՝ որ եղբայրական սիրոյ երկարող թեւն էր կարօտութենան եւ խելձութեն հանգէս :

Կրօնքի եւ Հայրենիքի սէրը անրաժան զարգարականներն էին որ կը շողարձակէին իր մտքին . զարձեալ ճառազայթումներ աստուածային սիրոյն՝ որ կը ծաւարէին ալլ եղանակով աւելի մատուցելի եւ աւելի զործնական զանալու համար : Իր յորդորակները վարժարաններ-

բուլ մէջ, Վենետիկ եւ Աղեքսանդրիսա, կը խտանան այս հսկայ գաղափարականներու չուրչ, որոնց ան կը մօտենար պարզ, հասկնալի, նոյնիսկ ժողովրդական եղանակով, չերմացնելու համար որտերը: Դաստիարակն էր միշտ, որ կը խօսէր իր մէջ, կիրակնօրեայ քարոզներու առթիւ, ազգային տօնախմբութիւններու, կամ բանախօսութիւններու ժամանակ, չեշտելով սէրը քրիստոնէական առաքինութիւններու՝ որ հմը կը կազմէ անհատին եւ ընտանիքին. սէրը ազգին՝ համազգային եւ գաղութային, ներչնուած բարձրագոյն գաղափարներէ որ վեր կը գասէ հայրենիքը անհատական շահերէ, եւ կը համարի զայն գերազանց իրականութիւն և արժէք, որուն համար, Վարդանանցի օրինակով կեանքերնիս կը զունք «ի սէր Կրօնից եւ Հայրենեաց»: Այս գաղափարականները նիւթ դարձած էին յաճախ իր խանդավառ եւ հայրական յորդորակներուն եւ ճառախօսութիւններուն:

Դաստիարակը լիուրի վարձարուած է մարդկօրէն երախտագիտութեան փունջով մը՝ երբ կը լսէ իր իսկ սանին թերնէն՝ թէ իր նույիրական պաշտօնի ասպարէզին վրայ ցանած սերմերը աճած եւ պողաբերած են: Միակ հոգեկան միսիթարութիւնը որ դաստիարակ մը կրնայ վայելել, եւ չ. Քերորէ Վ. Չըրաքեան վայելեց, ունենալով այդ մխիթարութիւնը իր քահանայութեան 50ամեակին օրը, երբ իր չուրչ համախմբուած տեսաւ նոյնին սաներու հոյլեր, չերմագին եւ խանդավառ արտայայտութիւններով:

Այդ երջանիկ օրէն ասդին, ապրեցաւ անդա քսան տարիներ, նույիրուած այս անդամ զրական կեանքի մը, ամբողջացնելու համար այն գործերը՝ որոնց սկիզբ տուած էր շատ տարիներ առաջ, եւ աւել յնելու նորիք՝ նախապէս ըլլած հրատարակութիւններու ցանին վրայ: Այս ըլլաջանիս ովելութեամբ էր իր գարան վկրնաւորութիւնը ըրած է «Բաղմակից» մէջ փոքրիկ ուսումնասիրութեամբ մը Պրոբատիկ աւագանին չուրչ (Բագմ. 1898, թ. 12, 1899, թ. 7 եւ 10):

Ա. Գիրքին առընթեր չ. Քերորէ Չըրաքեան սիրած է զլխաւորապէս զրապի հայրախօսական հարցերով, ուստի յաջորդաբար պիտի զտնենք իրմէ զրութիւններ, մերթ Ս. Գիրքի, մերթ հայրախօսական նիւթերու չուրչ:

ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՆԵՐԸ

Իր հողիի պրիստմակին փայլուն երեսներէն մէկն ալ Միաբանութեան սէրն էր: Ս. Ղազարի աշակերտներուն զաստիարակութեան մէջ՝ իրը հիմնական զաղափար կը շեշտէր միշտ մեր նախնեաց ողին հաւատարմութիւնը, յետ երն. Միկթար Արքանօր անդուզական օրինակին:

Այս զլացումով տողորուած զոհողակիւն շղթայ մը եղաւ իր կեանքը զանազան մարզերու մէջ, որոնցմէ էր նաև մատինագրականը, որուն փարեցաւ երիտասարդութեան առաջին տարիներէն: Կը միշտներ թէ ի՞նչպէս առջեւը ունէր միշտ եւ կը թելադրէր միզի Ալեշանի եւ Զարբէանականի մեղուածան աշխատանքին ողեւորիչ օրինակները, եւ մահուան անկողնին վրայ երիտասարդ սերունդին կը յանձնարարէր ունենալ «մէծ սրբութիւն եւ մէծ գիտութիւն»: Ասոնք իր հայրական վերջին թելադրութիւններն էին ուղղուած անոնց, որոնք պիտի շարունակէին այն գերը՝ որ Միկթարեաններուն պարտականութիւնն է մէր Ազգին, մեր Նկեղեցւոյ եւ մէր Ժողովուրդին հանդէպ:

Նախասիրած ուսումնական ճիւղը, որուն հետեւած է իր ժամանակին թոյլ տըւած ապատութեամբը, եղած է Ս. Գիրքը, նոյնիսկ աստուածարանութեան դասընթացի ատեն, նախ քան քահանայական ձենանդրութիւնը: Այս ուղղութեամբ իր գրական սկրնաւորութիւնը ըրած է «Բաղմակից» մէջ փոքրիկ ուսումնասիրութեամբ մը Պրոբատիկ աւագանին չուրչ (Բագմ. 1898, թ. 12, 1899, թ. 7 եւ 10):

Ա. Գիրքին առընթեր չ. Քերորէ Չըրաքեան սիրած է զլխաւորապէս զրապի հայրախօսական հարցերով, ուստի յաջորդաբար պիտի զտնենք իրմէ զրութիւններ, մերթ Ս. Գիրքի, մերթ հայրախօսական նիւթերու չուրչ:

ՏԵՍՆԻՆՔ նախ իր յօդուածները՝ լոյս
տևած «Բաղմավէպ»ի մէջ եւ յետոյ ա-
ռանձին հատորով հրատարակուած գոր-
ծերը:

Ա. ԳԻՐՔ

1899, թ. 4, 8, 11 – Խմաստունն Խիկար
եւ Տովքիրայ զիրքը:

1900, թ. 3 – Գիրք Մնացորդաց ըստ հնա-
գոյն հայ քարգմանուրեան:

1901, թ. 4, 5 – Ս. Գրոց ուսումն ի Հայու:

1909, թ. 7 – Վաղուան հացը «Հայր մեր»ի
մէջ:

1913, թ. 7 – Ամենահիմ ձեռագիր մը չորս
Աւետարաններու:

1915, թ. 3 – Ծաղիկ մը Վիկուրուի շիր-
մին վրայ:

1950, թ. 11-12 – Աւետարանի երկու նոր
ձեռագիրներ:

1952, թ. 1-2 – Եղական միքսուրին մը
սխալ մեկնուրեան մը պատճառով:

1961, թ. 6-8 – Յիսուսի Յարուրեան ա-
պացոյցը Յովիաննու Աւետարանին
ի. 8 համարին համայն:

1962, թ. 1-2 – Յիսուսի Վարշամակը եւ
կտաներու դիրքը Յարուրեանին
վերը:

1962, թ. 6-8 – Ս. Ղազարու մատնեադա-
րանին ամենափոքրիկ Աւետարանին:

1966, թ. 1-3 – Առաքեալները ի՞նչ կար-
գով քազմած էին վերջին ընթրիփին:

ՀԱՅՐԱԽՈՍԱԿԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԱ-ՊԱՏՄԱ-
ԿԱՆ ՆԻՒԹԵՐ

1900, թ. 1, 6 – Ս. Հիպոլիտոս եւ իւր
գրուածքը հայ մատնագրուրեան
մէջ:

1908, թ. 10 – Յովսեպոսի հայերէն հին
քարգմանուրին մը:

1909, թ. 5 – Խսիփիս երեց Երուսաղէ-
մացի:

1912, թ. 7, 8, 9 – Յովքայ մեկնուրեան
գրական արժեքը:

1913, թ. 4 – Յովքայ մեկնուրիւնն եւ
հայ մեկնիչք:

1915, թ. 6-12 – Նանա մեկնիչ եւ իր մեկ-
նուրինը Յովիաննու Աւետարանին:

1916, թ. 1-6 – Նանա մեկնիչ (շար.) :

1954, թ. 5 – Ս. Ասուածածին հայ ճա-
ռերու մէջ:

1956, թ. 6-8 – Խմբագիր մեկնուրիւնն
Կարողիկէ քղրոց:

1962, թ. 3-5, 6-8 » »

1963, թ. 1-3, 4-8, 7-9, 10-12 » »

1966, թ. 4-6 – Դամիկէ Վ. Ասորոյ մեկ-
նուրին Սաղմոսաց Դաւթի:

» թ. 7-8 » »

» թ. 9-10 » »

1967, թ. 3-5, 6-8 » »

1969, թ. 1-3 » »

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ (Գրականուրեան,
Ս. Գիրքի եւ Հայրախօսուրեան վերաբեր-
եալ)

1903, թ. 5 – Դժոխքը եւ իր հայերէն նոր
քարգմանուրինը (Կրամ. Ե. Դե-
ղայիկ) :

1903, թ. 10 – Քաւարան եւ իր հայերէն
նոր քարգմանուրինը (Կրամ. Ե.
Դեղայիկ) :

1909, թ. 12 – Մատնեագրուրին Եւագրի
Պինտացոյ հայերէն հին քարգմա-
նուրեան մէջ (Պանտիսոսութիւն
Փռք. Ե. Դեղայիկ) :

1912, թ. 12 – Եղիպտական պապիրոսնե-
րու եւ խեցիներու արժեքը:

1913, թ. 1 – (Նոյնը՝ շար.):

- 1919, թ. 1 - Ս. Գրիգոր Հայոց («Guida sacra della città di Napoli»էն, 1873):
- 1919, թ. 4 - Հայ ժողովրդի պատմութիւնը (Journal des Débats, 25 Mars, 1919). Գրախօսական մը Ժայ առ Մոլգանի «Հայոց Պատմութիւնը» պոքին:
- 1921, թ. 1, 2, 6, 7 - Ս. Յակոբ Մծրացւոյն գրոյցը («Analecta Bollandiana»էն, 1920, հուն. I.R., յօդուած Պողոս Բեթերսի):
- 1921, թ. 9 - Ծրբանաւոր Զենոնի հայր (Տանթէ Ալեկիսէրի վրայ, «Osservatore Romano», 22. 5. 1921):
- 1954, թ. 1-2, 3-4, 8-10, 11-12 - Ս. Բարսի հայ ձեռագիրներու հաւաքածոյ, յօդուած Իննովկ. Տրիէսուէնի, Muséon, հուն. ԿԶ. 1953):
- ԳՐԱՆՈՍՏԱԿԱՆՆԵՐ**
- 1899, թ. 5 - «L'idiome des Inscriptions cunéiformes urartiques», par Joseph Sandalian, Rome, 1898:
- 1899, թ. 9 - Բանակրի Բ. զիրքն, Կ. Յ. Բամաշեանի:
- 1930, թ. 7 - «Գլուխուարիւն և ձկներու որարաններ Թուրքիոյ մէջ» (գործ՝ Գարեզին Տէլէնանի, Կ. Պոլս, 1926, յօդուած Քրանսէրէն լեզուով):
- 1952, թ. 1-2 - S. Lyonnet, «Les origines de la version arménienne et le Diatessaron», Roma, Pont. Ist. Bibl. 1950:
- 1954, թ. 11-12 - Hippolyte de Rome, «Sur les bénédicitions d'Isaac, de Jacob et de Moïse», Paris, 1954 (Patrologia orientalis, t. XXVII, fasc. 1 et 2):
- 1962, թ. 3-5 - «La forme la plus ancienne du Protévangile de Jacques», par Emile de Strycker et Hans Queck, Bruxelles, 1961:
- ԳՐԱԿԱՆՈՒՄ**
- 1901, թ. 3 - Գրիգոր Արծունի:
- 1901, թ. 11 - Մկրտիչ Էմին:
- 1901, թ. 12 - Բագֆիի, Գամառ-Քարիպա:
- 1902, թ. 1 - Ստեփանոս Նազարեանց:
- 1902, թ. 2 - Միհայէլ Նալբանդեանց:
- 1902, թ. 4 - Քերովիք Պատկանեան, Նազար Գորայեանց:
- 1902, թ. 6 - Ղազարոս Աղայեանց:
- 1902, թ. 7 - Աղեքսանդր Երիցեան:
- 1902, թ. 8 - Տէր Գարբիէլ Պատկանեան:
- 1903, թ. 1 - Խաչատուր Արովեան:
- 1903, թ. 2 - Ստեփանոս Պալասանեան:
- 1903, թ. 4 - Սեբատ Շահազիզ:
- 1909, թ. 2 - Մուրացան:
- 1910, թ. 1 - Գրիգոր Վանցեան:
- ԶԱՆԱԶԱՆՆԵՐ**
- 1909, թ. 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11 - Օրագիր առժամայն ազդմանց մտաց եւ սրտի: (Անտիպ Էջեր Հ. Գ. Ալիշանէնի):
- 1910, թ. 5-6 - (Շար.):
- 1917, թ. 8 - Խոալացի նոր հայագիտներ:
- 1920, թ. 12 - Հ. Ալիշանի «Ճառք Հոգեւորք»:
- 1921, թ. 2 - Նոյ Պորտինեն (նկարիչ):
- 1930, թ. 6 - Ալժերիի պատմական աշխարհագրութեան ատլասը:
- 1953, թ. 1 - Ապրոյեան զերդաստան:
- 1961, թ. 11-12 - Յուշերս Հ. Ալիշանի մասին:
- ՄԱՀԱԳՐԱԿԱՆ**
- 1904, թ. 1 - † Հ. Մանուէլ Վ. Քաջունի:
- 1923, թ. 3 - † Յովսէփ Արքին Պէտ Զրաֆեան:
- 1949, թ. 5-6 - † Հ. Գեորգ Վ. Ռուկեան:

ՀՐԱՏԱՎԱԿԱՐԻԹԻՒՆՆԵՐ

Բացի «Բազմավիճակ»ի մէջ լոյս տեսած յօդուածներէն, առանձին հաստորներով հրատարակութեան տուաւ ամբողջական պործեր :

1. - Անկանոն գիրք Առաքելականի, գործք եւ վարք Առաքելոց, ներածութեամբ եւ բազմատութեամբ ձեռադրաց. տպ. 1905, էջ 496:

2. - Խմիլիոսի մեկնուրիւն Յովլրայ, որուն ներածականը առանձին յօդուածաշարքի ձեռով նախապէս հրատարակուած էր «Բազմավիճակ»ի մէջ. տպ. 1913, էջ 316: Այս գործը հայրախօսական բացառիկ արժէք կը ներկայացնէ անոր համար՝ որ պահուած է մի միայն հայկական հին թարգմանութեան մէջ, թէեւ ոչ ամբողջական :

3. - Նախայի ասորույ վարդապետի մեկնուրիւն Յովլիանու Աւետարանին. տպ. 1920, էջ 445: Այս գործին այ ներածականը լոյս տեսած էր «Բազմավիճակ»ի մէջ իրը յօդուածաշարք, ինչպէս որ լիշտակած ենք արդէն: Նանա ասորի սարկաւոր զրած է այս մեկնութիւնը Տարօնի իշխանապետ՝ Բաղարատ Բաղրամունիի ինքանքով եւ մեկնասութեամբ: Գորուած է արարեքն եւ թարգմանուած հայերէնի թ. զարուն: Այս գործն ալ, ինչպէս նախընթացը, կը պատկանի հայկական թարգմանութեամբ պահպանուածներու շարքին եւ իրը արդ՝ թանկագիրն ծառայութեամբ:

4. - Հայ մատենագիրներ ԺԹ. դարու, տպ. 1904, էջ 192: Առանձին հատորի վերածուած է արեւելահայ զրոյներու մասին տուած իր կենսագրականները:

5. - Գրիգորիսի Արշարունիաց Տորեպիսկոպոսի «Մեկնուրիւն Ընթերցուածոց», 1964, ընդարձակ ներածութեամբ, որ կը բռնէ 81 էջ, եւ որուն կը յաջորդէ

բնագիրը՝ 83-215 էջ: Գործը յատուկ չահեանութիւն մը ունի ծխական տեսակիշտով, բացի գարուն լեզուին պատմութեան համար տուած տարրերէն: Գրուած է Վահան Կամարական Պատրիկի առաջարկութեամբ, Բ. զարու առաջին քառորդին:

Այս գիծով վերջին հրատարակութիւնը պիտի ըլլար Դանիէլ Ասորիի «Մեկնութիւն Սագմոսաց Դաւթի», զոր երազի մը պէս փայտայց իր երեւակայութեան մէջ, կեանքին վերջին երկու տարիներու ընթացքին, ամէն ճիգ թափելով որ այդ երազը գանձար իրականութիւն՝ աչքերը փակելէ առաջ: Այդ գործը, որքան որ ինքը կրցած էր ստուգել, կը պատկանէր այն շարքին՝ որոնց ընազիրը կորսուած է եւ պահուած միայն մեր նախնեաց հին թարգմանութեան մէջ: Հետամուռ կ'ըլլար հետեւարար, որ արեւմտեան աշխարհի գիտանկաններու առջև գրուէր ուրիշ հայրախօսական գանձ մը, որ պատիւ պիտի բրեկը հին հայ թարգմանածոյ գրականութեան: Սակայն աչքերուն լոյսը վարագոյրը մը տկարացած, թոյլ չէր տար իրեն աշխատիլ գրասեղանին առջև: Այս պատճուով ալ փափաքեցաւ ենթարկուի աչքի վիրաբուժական գործողութեան, որ թէեւ ունեցաւ իր օգտակար արդիւնքը, բայց զամուած ըլլարով անկողին եւ կորսնցուցած այլեւս նախկին կորովը՝ չկրցաւ կանգնիլ եւ սպառեցաւ հետզհետք ու մարեցաւ բոլորովին:

ՀՈԳԵՇԱՀԱՀ ՄԱՏԵԱՆՆԵՐ

Հոգեւոր կեանքի զարգացումին նպաստող հոգեշահ մատեաններ եւս հրատարակած է, որոնցմէ առաջինը եղաւ Առաջնորդ նորմեածայ վանականին, որդք Պaillettes ձօրի հեղինակին, որ նման շարք մը հատորներ եւս գրած է: Գործը թարգմանուած է անոր 15րդ տպագրութեան վրայէն. Հ. Թ. Զրաֆեան «ինչ ինչ փոփոխութիւններ» մտցուցած է, ինչպէս ինքն իսկ կ'ըսէ, յարմարցնելու համար զայն իր ընթերցողներու մտայնութեան: Հրատարակուած է 1909ին. կը բաղկանայ

408 էջերէ եւ նուիրուած է թարգմանիչէն, իր վաղամեսիկ դասընկերով՝ Հ. Վլթաս-նէս Ռուսեանի եւ աշակերտին՝ Հ. Արրա-համ Ավտալեանի՝ երկու նորընծայ քահա-նաներու յիշատակին:

Տարիներ ետք, երբ արգէն իր գործնա-կան կենաչէն քաշուած էր եւ առանձնա-ցած Ս. Ղազարի կղզեակլը՝ Աթոռակալի պաշտօնով, տուաւ մէկը միւսին ետեւէն ուրիշ չորս հոգեւոր զիրքերու թարգմա-նութիւններ. ասոնցմէ առաջինն է թարգ-մանութիւնը Անքանիկրքա Մթայ (Նեննո-լինա) կոչուած սրբակեաց փոքրիկ աղջո-կան մը վարքին, որ օրինակ է այս բոլոր քրիստոնէայ մանուկներուն՝ որոնց մէջ Աստուծոյ չնորհքը հարացներ կը գործէ: Գիրքին հեղինակն է Փրանսուէր Յ. Մի-րիմ, որ իր գրական արուեստով սիրելի դարձուցած է այդ պահնչելի մանուկը: Նեննոլինա Գողգոթաթիք չուշան մըն է, ծաղկած կեանքի փուշերուն մէջ, որ ցա-ւին ուրախութիւնը ճաշակած է զերքնա-կան ոճով: Ցաւը զիւցազնայներու ասովի-ճանա՞ հոգեկան կեանքի մը բարձրութիւնը զմայլելի յայտնութիւն մը եղած է այդ եօթնամեհայ աղջոկան մէջ: Ժամանակակից նորութիւն մըն էր, որուն՝ մեր թարգ-մանիչը հաղորդակից կ'ընէր հայ ընթեր-ցողները: Հասուը լոյս կը տեսնէր 1950ին եւ կը բարդանար 227 էջերէ:

Նոյն տարին լոյս կը տեսնէր նաև ու-րիշ հոգեւոր մատեանի մը թարգմանու-թիւնը «Աստուածային քարեկամք»՝ գործ Ցովսէփ Շերիվէրի, վարժարանական կեան-քի, կամ առ հասարակ աշխարհի մէջ ա-պրող հայ պատանիներու ձեռքը տալու համար զիրք մը հոգեւոր մատառութիւն-ներու:

Ցաջորդը՝ միւնոյն հեղինակին ուրիշ զործի մը Տիրամայրը խորագրով, հո-ղեշահ ծանօթ մատեանին թարգմանու-թիւնն էր, Հաստարակուած 1954ին, 111 էջերով: 1954ը Աստուածամօր նուիրուած տարի էր, անոր «Անտառա լըութեան» հոչակուածին առաջին դարադարձը: Այս առիթէն օգտուելով ան հասարակ կը համնէր իր փոքրիկ նուէրը, տարուած առ

Ս. Կոյսին ունեցած ջերմեռանդութենէն, եւ որուն կ'ուղէր մասնակից ընել նաև աղջին զաւակները, սիրելու Տիրամայրը, իրը մայր ու ապաւեներու անոր՝ իրենց կարօտութիւններուն մէջ: «Հակառակ գարերու բարգմապիսի տառապանքներուն, կ'ըսէ նոյնինքն թարգմանիչը, մեր Աղ-ջին ամէնչն շատ սիրած ու մշտակե ներմուանդութիւնն եղած է. վկայ էն մէր տաճարները, ուխտառեղիններն ու եկե-ղեցական շարականները»:

Երկու տարի ևսք՝ Միջազգային պահա-կախումը խորազրով հաստորիկ մը եւս լուս կ'ընծայէր թարգմանութեամբ: Գիր-քին հեղինակուածին է զարձնալ Յ. Մի-րիմ, պահուած Քրանս: Ճեմարանէն եւ որուն գրչին տակ կեանք բաւած ինը մտ-նուկ հոգիներու կարճատես կեանքը, նը-ւիրուս Ցիրուսի սիրուն եւ սրբութեան պատափարին՝ ստուգիւ աղջեցիկ է, ինչ-պէս «Համաշխարհային շարժապատկերի մը վկայ», ընտրուած զանազան երկիրնե-րէ, որոնց վկայ ուզած է Հ. Քերոբէ Զրա-քեան աւելինել տասներորդ մըն ալ, հայ պատանի մը, Մկրտիչ Պայեանի կեանքն ու գոհագործումը, դրէկելով նիւթը նոյն-ինքն հեղինակուածին, որպէս մշակէ պայն գրականօրէն: Եւ արդարեւ Յ. Մի-րիմ կը կատարէ հաճոյքով այդ պայն յաւե-լումը եւ թարգմանիչն ալ կը վերածէ պայն հայերէնի: Մանուկներու այդ խըմ-րակը կոչուած է «պահակախումք» երկըն-քի, բարութեան եւ կամ առաջինութեան ճամբրուն վկայ: Հայ առաջինի զաւակլ՝ որ մաս կը կազմէ այդ պահակախումքին՝ անն է ողք. Հ. Տիրոթէնու Վ. Տէլուրիւնի, որ առաջին անդամ պայն իր Պա-թումէթ որբանոցին մէջ ընդունած է 1918-ին, հարացով մը պատառած ջարդերէ և նոյնիսկ հաւատագի համար չարչարուած թուրքի մը ձեռքին տակ, եւ յիսոյ թոր-պատէ մեռած՝ Վենետիկի փոխադրուելին ետք:

Դաստիարակ Հ. Քերոբէ Վ. Զրաքեան այս գիրքով ուրիշ նպատակ ունեցած է է րայց եթէ հայ մանկութեան եւ պատանե-կութեան մտքին ու սրտին տալ նոր խրա-

խոյս մը, յորպարելու համար զանոնք առաքինութեան և ըսել անոնց՝ թէ ի՞նչ սքանչելի պատուղներ կու տայ աստուածային չնորհքը՝ երբ զիանան զայն յարդել:

ՄԵՐ ՍԳԱԽՈՐ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Քետրուար 20ին, յետ միջօրէի ժամը 4ին, կատարուեցաւ թաղման կարգը և ամփոփուեցաւ իր անշնչացած մարմինը Միթթարեան ձայրերու վերապահուած նկուղներէն մէկուն մէջ՝ Ս. Ղաղարի գերեզմանատան։ Ներկայ էին բազմաթիւ աղջայիններ և օտարներ իրենց վերջին յարգանքը մտաւցանելու Միաբանոթեան Աթոռակալին, իրենց գաստիարակին, իրենց բարեկամին և սրբասէր քահանային՝ որ առաջնորդած էր զիերենք գէպի բարին և գէպի զնշարտութիւնը. անձեր՝ կապուած բարեկամական անկեղծ զօդով, զրաւուած անոր զնիս ու քաղցր ժամիէն ու բարութենէն։ Եկած էին ծանօթներ ու սիրելիններ Միւանէն, Քոնոյին, Փատուային, Վենետիկին, Լիտոյին։ Եկած էր Հռոմէն իր սիրելի Յակոբիկի Հայրեանը, զաւակ իր վաղամեռիկ Ծոռնեային՝ Թագուէիին, զոր կորսնցուցած էր Աղեքսանդրիոյ մէջ։

Իրենց միխթարութեան խօսքն ու օրհնութիւնը փութացուցած էին Հասցնել Վահմ. Ծիր. Գրիգոր-Պետրոս Աղամանեան, Ն. Ս. Օ. Վաղգէն Ա. Կաթողիկոս, Ն. Ս. Օ. Խորչէն Ա. Կաթողիկոս եւ Գերապ. Մեսրոպ Արք. Հաղողեան եւ ուրիշներ։ Միւանի Գաղութային Միութիւնը ներկայ

էր յանձին Պր. Ստ. Սրապեանին, Խոալահայ Մշակութային Միութեան ներկայացուցիչն էր Բժշ. Կարապետ Պոռանեան (Միւան), իսկ Միւանի «Հայ Տան» կողմէ ալ Պր. Զաւէն Մնտիկեան։

Ցուզիչ արարողութեամբ մը եւ ի ներկայութեան նաեւ Մ.-Ռաֆ. Վարժարանի տեսչական մարմնին եւ աշակերտութեան, յուղաբկառորական թափօրը առաջնորդուեցաւ գերեզմանատուն։ Կը դադրէր այսպէս բարախելէ սիրամը՝ որ ամսովզապէս ողջակիզում մը եղած էր առաքինութեան, բարոյական ու կրթական արժէքներու։ Կ'երթար ան հանգչելու «Քաղաքն Տեառն զօրութեանց», կ'երթար ընդունելու «զանթառամ փառաց պատկն» ըստ Առաքեալին (Պետ. Ա. Կաթ. Ե. 1) յետ աւարտելու իր լուսաւոր ընթացքը այս աշխարհին վրայ, ճիշտ այսպէս ինչպէս կ'ըսէր Առաքեալն ու վարդապետը հեթանուններու իր սիրելի աշակերտին Տիմոթէոսի. «Զբարւոք պատերազմ պատերազմեցայ, զննթացսն կատարեցի, ըղոհաւասան պահեցի. այսուհետեւ կայ մընայ ինձ արդարութեան պատկն, զոր հատուցէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արդարն զատաւոր» (Բ. Տիմ. Դ. 7-ը)։ Երնշ. Մընիթթարի հաւատարիմ եւ ուխտապահ աշակերտ, այժմ մեկնած այս երկրաւոր կենցաղէն և միացած մէր նախկին առաքինաշն Հայրերու հոյլին՝ թող վայելէ արդինքը իր վաստակներուն, օրհնութեան վարդեր տեղալով մնացողներուս, Միաբանութեան եւ իր սիրելիներուն վըրայ:

Հ. ՄԵՍՐՈՊ ՃԱՆԱՇԵԱՆ